

ւրած էր Բիւզանդիոնի ատելութիւնը , և որ  
Մաշտոցը ամսուր գործիքն ընկել տուաւ իր զայ-  
րուցիքն : Բրօֆ . Կոնիքիքը Նեստորականնիր կը  
համարի այդ ազանդաւորները , և Նշանակելի  
պարագայ մը կը նկատէ Հայոց մողեռանդ վե-  
րաբերումը այլակրօններու հնոյն ան զա-  
րուն որուն մէջ այնքան ծանր պատուան մը  
պիտի ըլլար իրենց զիսուն կրակապաշտ Պարսից  
մոլեսանդութիւնը : Բայց ազանդակիւս սիալ  
է բրօֆ . Կոնիքիքի ենթադրութիւնը : Կորիւն  
այդ տեղ չ'ակնարկեր Նեստորականներու քանի  
որ քիչ մը ետքը կ'ակնարկէ այդ ազանդը աւելի  
բացայաց իրը (« աւանդութիւնք ան ուրումն  
հոռութի , որում թէ ոզիփսու (Փէ ոզորուս ?) անուն ու :  
Ըսդհակառակն , միւս ազանդաւորներուն տուած  
Քարբառու յորջորջումը (բարբարիանոս=բար-  
բառոս , ինչպէս մազիսարիանոս=մազիսարոս)  
եւ « աւանդագործ » մազկիրը զոր Բիւ զանդ (Գ.Գ.)  
քորումնու կուտայ , և որուն զիթէ հոմանիշը  
« պղճագործ » Ազաթանձնելոս ալ կը գործածէ  
քորումնու համար . հաւսնական կ'ընեն թէ այդ  
ազանդը չէր հոռոմ կորովամիտ եւ ճարտարա-  
բան ազանդապետներէն մէկուն վարդապետու-  
թիւնը , այլ հիմ հերանսութիւնէ մնացած եւ  
բարբառոսական բարքեր պահպանող պահնդ մը ,  
որուն նման բարքելու հետևողներ անու անզ  
մնացած էին բաւական թուով ինչպէս կ'երեւի  
Բիւզանդէ (Գ.Գ.) : Բայց մութը կը մնայ թէ  
ինչպէս մինչեւ մեծն Բիւզանդին հասած էր  
ասոնց համար , և անոր ատելութիւնը հրա-  
վիրած : Նշանակիլի է որ փոքր Կորիւնի մէջ  
Քարբարիսնու բառը եղած է Բորբորիանոս ,  
որ իր կարգին սերս առնչութիւն կը ցուցնէ  
Խորենացիի « բորբորիս » ածականին հետ (իբր  
հեշտաւէր կամ պղճացործ Նշանակութեամբ)  
գործածուած Շամիրամի համար (« բորբորիսն  
Շամիրամ ») , որով հաստատութիւն կուտայ  
Նեթադրութեան թէ կանանց հետ անիսոր  
խառնակութեան հեթանոսական հին բարքերու  
կ'ակնարկուի ազանդին տրուած այդ Քարբա-  
բիանոս կամ Բորբորիանոս յորջորջումով :

(Շարունակիլի)

Գ. ՓԱ.ՈՒ.ԱԿ

## ՀԱՅ Էջեր

## ՏԱՂ

ՑԱՆԱՐ.ԲԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ Ա.ՍԱՑԵԱԼ

Վասն հոգեվարի



Ա Ն Հ Յ իմ ծովացեալ , գետք յինչն հոսեալ ,  
Թակեղ համբաւէն զըժոխոց որ ինձ կայ պահեալ :

Երեանս իմ կարիկ , բանք լեզուիս սպասի ,  
ի յահէ մահաւան զըժոխոց եւ դասատանի :

Գոյնքս յինչն քաղի , լոյսըս խաւարի ,  
Մարմինս գառնալոց է ի հող ի յերկիր փոշի :

Դողալով սարսիմ յահէ հրեշտակին ,  
Որ գնողիս հանէ քակտեղով յօր հոգէվարին :

Երկունք ցաւագին մահու զիս կալին ,  
Մարսափմամբ հալիմ կակմամիր յահէ կոչողին :

Զարմանէր զիս ունին , յետ մահաւան ժամին ,  
Զօդնէ սիրելի ոչ եղբայր յօր հոգէվարին :

Եկեալ հրեշտակին՝ աւանդել զնոտին ,  
Ահակիերպ զիմօք զարուորմամբ ինձ երեւեսցին :

Ընդ նոյն հրեշտակին՝ այլ հրեշտակի յայտնին ,  
Դիմօք զանազան ւ ահակերպ հոգոյն երեւին :

Թողեալ ըզմարմին տանին ըզնոգին ,  
Ավշեալ հիանայ զարուուեալ ի ճանապարհին :

Ժամ հասեալ նըմին երկամիք ցաւագին ,  
Ժողովեալ դիւացն ընդ հոգոյն յոյժ պատերազ-  
մին :

Ի յօդըս վերին խաւարեալ տեղին ,  
Դասք դասք ժողովեալ բարկութեամբ ընդ հոդ-  
ուայն կովին :



Լան եւ մորմօքին , բարկութեամբ ի լին ,  
Մսծ կոկանօք հառաջեն եւ փոշեմանին :

Խաղաղով նոցին ընդ գերեալ հոգին ,  
Զար գաղանքն այսօր կատաղեամբ ի վերայ նո-  
րին :

Դափ տալով նոցին ի վերայ նորին ,  
Ասեն թէ՝ Տեսաք մենք զարկած գործոց մեր ի  
դմին :

Կացեալ ի միջին , շրւարեալ հոգին ,  
Ի վեց կողմանէ պաշարեալ վեց շարժմամբ չա-  
րին :

Հոսքըն զաղրաղին ի դիւաց բուրին ,  
Հոգին տաղտկացեալ ի հոսուց զարշութեան  
նոցին :

Զանիւ սաստակավին որոսան նորին  
Որպէս ըզճայթմունք ի յամբոց զոչելով նոցին :

Դոզանջին նորին զաղալակ չարին ,  
Զգործ չարեաց տեսաք մեր ի գմա , զա է մեր  
բաժին :

Ճիչ ձայնից նոցին զիսելք հոգւոյն տանին ,  
Որպէս մոմ հալեւոլ նըւաղի այն գերեալ հոգին :

Մըմեալ նոցին՝ ընդ հոգւոյն կոռւին ,  
Որպէս կայծակունք հըրո՛յ ընդ հոգւոյն հոսին :

Եւս՝ ւ առաջ կովին , յաջ՝ ւ ահեակ մրցին ,  
Ի վեր եւ ի վայր պաշարեն զայն նոցեւկ հո-  
գին :

Նոր չարբ որ յայսին չէ եղեալ բնաւին ,  
Կատաղեալ զաղանք այլակերպ եւ դէմքն ահա-  
գին :

Եող ցոլայ հրազին ըոլնոգաց նոցին ,  
Որպէս բաց վառեալ բորբոքին զմոլորեալ հոգին :

Ողբարով հոգին կոկմամբ յոյժին ,  
Մորմութեալ զոչէ հառաջմամբ ձայն ողբարպին :

Զեմ տեսեալ բնաւին հանց չար ահազին ,

Կատաղեալ զաղանքս որ այսօր զիս պաշարեցին :

Պէսպէս գէմք նոցին հալին ըղնոգին .

Դասք սատանավ եւ դիւաց քաջանց եւ ալին :

Զահ զառեալ նոցին ի մէջ խաւորին :

Պէսպէս երեւմունք ցուցանին ի ճանապարհին :

Ռամիկ այն հոգին յետ պատերազմին :

Որպէս մոմ հալեալ լինիցի ի յահէ նոցին :

Սաստեալ հրեշտակին չար դիւաց զասին ,

Հանչ զայն հոգին ի կայանս ուր հոգիք պահին :

Վերացեալ հոգին տեսանէ զնոսին :

Դասք դասք ժողովեալ ստ արժանիաց զոր ինչ  
գոյծեցին :

Տեսանին նորին զայն գնացեաց հոգին :

Շուրջ պատեալ ողբան զմեղաւորն յայն հրա-  
պարակին :

Բամք հոգւոց զասին անզըր ժողովին :

Շուրջ եղեն կոծողքն՝ ասէ Գիրըն՝ յայն հրա-  
պարակին :

Ցաւակցեալ նորին՝ կոծեն ըզհոգին :

Դուրջ եկեր այսօր , ո՞վ գերի , պատմէ նսային :

Իւսեալ ընդ նոսին՝ ձայնակից նոցին :

Հառաջմամբ ողբան մինչեւ յօ'ըրն դատաստանին :

Փակեալ է նոցին դուռն առագաստին :

Մորմութամբ գոչեն կոկմամբ եւ ոչնչ շահին :

Թուն մահու նոցին ասնչէ ըզհոսին :

Վամք գործոց չարեաց յըն յայնմամ յայ-  
սային :

Տառապեալ հոգին , եկեալ առ մարմին :

Բամք գործոց չարեաց յըն յայնմամ յայ-  
սային :

Անձամբ եղկելին , ուամիկ եւ գերին :

Առաջի կացեալ զողալով մնծ պատաւորին :

Քննէ գգործք նորին եւ բարբառ լիզուին :

Անձամբ հառաջմամբ լալազին յայն հրապարակին :

ես, Տէր Առաքեալ, անձամբ տառապեալ,  
Վասն իմ հայցեցէք, ընթերցողք, ի Տեառնէ  
զթողութիւն :

Զեղբարալն իմ զբարսիդ, քահանայն անմեղ,  
Եւ զայրն իմ Դարիթ իշխցէք յաղօթս ձեր  
զօրեղ :

Ես որ զմոգ յիշէ ի յուղիդ սրաչ  
Մաղկալից պըսակն ընկալցի նա ի Քրիստոսէ :

Թիւ Հայոց մմծի ութ հսրիւր տարի  
Եւ յիսուն ւ երեք էր մանալ, որ զայր բանս  
գրեցի : (1)

(Ս. Ղազարու Ձեռագիր թ. 1339  
եւ 1330, Տաղարանի):



## ՃԱՓՈՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒՅԹԻՒՆԸ

Շուռու-ճափոնական պատերազմին մէջ Ճա-  
փոնը ինքինիքը յայտնւց իր առաջնակարդ  
զինուորական ազդ մը, հաւասար Անգլիոյ եւ  
Գերմանիոյ, Ասոնք սակայն որ այդ պատերազ-  
մին սպասեցին՝ Ճափոնիները քաղաքակիրթ  
մնա ազդ ող նկատելու համար, քաղաքակրր-  
թութեան չափը զինուորական զօրութենէն  
դատողներն են. պատերազմէն առաջ, Ճափոն-  
ցիք արգէն յայտնած էին իրենց քաղաքակրթա-  
կան ամենաբարձր կարողութիւնները՝ իրենց  
հրաշալի դիզարտուեսով ո՞ւ ժ. քարու վեր-  
ջին քառորդին՝ խորապէս ներգրգծեց երովա-  
կան արտօնատին վրայ, իրենց կարամարական  
ընծիրին դէս պատականութիւն բրագ բնա-  
չըրջմամք, իրենց ցոյց տուած զարմանաւոր  
դիրութեամբը իրացնելու երովական յաղո-  
քակրթութենէն ինչ որ իրենց բնիկ քաղաքա-  
կրթութեանը կը պակսէր Խուսիոյ հետ բաղ-  
դատուելով, միմիայն զրականութեան մէջ է

(1) Այս կորոր պէտք է գրութ ըլլայ երգուելու հա-  
մար. ձեռագիրը կը պարունակէ նետեալ նշանակութեները.  
10րդ տունէն առաջ՝ «Խաչք Հրկաման ին ցոյնն ասու».  
10րդ տունէն առաջ՝ «Անսան միանին հօրն երկնաւոր յին  
այսն է. Զիր տունէն առաջ՝ Խորակալին ձայնն ասու»:

որ Ճափոն վար կը մնայ անկից, Ճափոնցիք ու-  
նին քննուց բանառուեզնութիւն մը, բայց կեռ  
չունին Տասիլ այլի վարներ, Թուրքինենքներ, Թուր-  
քոյներ, Կորֆիներ. այսուենեաւ այդ ալ պիտի  
ունենան անշուշտ Վերնին պատերազմը սպա-  
ցուցուց միայն թէ ի՞նչքան հոյակասորն յաւ-  
զոյներ էին՝ շատ քիչ առնենուան մէջ Եւ բոպայիք  
զինուորական արուեստը, սպասարինական յա-  
սայիշիմութիւնները իւրացնել, Այդ պատե-  
րազմը սկսած է ունենաւ եւ ունե-  
նայ արեգերական քաղաքակրթութեան համար  
ամենակարհուր հսկեւանքներ, որոնցիէ իւրեն  
իսկ ինու միա պիտի օդուոր՝ վերանորոգուելով,  
եւ գառնալով իր պատմուկան ճշմարիտ ուղե-  
զին՝ այն է դէս ի Սրեւելք յառաջխաղացու-  
թեան՝ իրը արեւմենան քաղաքակրթութեան  
պաշտպան ընդդէմ մահմետական սպիտութեան  
ու գայրենութեան: — Շահնկան կը նկատենք  
Ամահիքի մէջ հրատարակեն թարգմանութիւնը  
շարք մը ուսու մնասիրութեանց ճափոնի քաղա-  
քակրթութեան, բարգիրուն, արուեստներուն  
ու գրականութեան վրայ :



## ՃԱՓՈՆԸ



աղող Արեւու պետու-  
թիւնը կամ Նիփիոնը  
(մեր Ճափոն բարը  
Նիփիոն չինական ար-  
տասանութեան աղու-  
ւագումն է) կը տա-  
րածուի կրամիսն մին-  
չեւ Քամչաթքա, հա-  
րաւէն միջնեւ. Հոնկ-Քոնկ. արեւելքն Խաղա-  
զական Ովկիանոսը կը թանայ զայն, արեւ-  
մուռքէն. Ովկիանոսի ծովը, Ճափոնի ծովը եւ